

ԲԱՆՆԱՍԻՐԱԿԱՆ

ԳՐԻԳՈՐ ԴԱՐԱՆԱՂՑԻԻ

ԴԺՈՒԱՐԻՄԱՑ ՍԷԿ ՀԱՏՈՒԱԾԻՆ ՄԱՍԻՆ

Գրիգոր Դարանաղցի, իր ժամանակագրութեան մէջ (երուսաղէմ, 1915) կը նկարագրէ արևու ամբողջական խաւարում մը, որ երեք ժամ տեւած է և տեսանելի եղած՝ Քեմաթի և չրջակայ գաւառներուն մէջ 25 Յուլիս 1590ին:

Հաւանականաբար նոյն տարին է որ, արևու այս խաւարումէն առաջ, չորեք-տասանամեայ գեռատի նախրարած Գրիգոր «բռնութեամբ» արեղայ կը ձեռնադրուի: Զեռնադրութենէն ետք ալ Գրիգոր կը շարունակէ իր համեստ սակայն բանաստեղծական գրադուստրը:

Արեղայ նախրարածը այս խաւարումը «գուշակութիւն» մը կը համարի այն ըմբոստութեան զոր նոյն տարուան Օգոստոսին վերջերը Քիւրտերը կը յարուցանեն նոյն չրջանին մէջ: «Ոչ թէ երեւի, այլ աննշան մարդիկ, զողեր և աւազակներ, հովիւներ և սամիկ շինականներ, կը գրէ Դարանաղցի, համախմբուեցան և Քդիի պարոնին վրայ երթալով զայն սպաննեցին և տունը աւարի տունին: Յետոյ, Եկեղեցի գաւառին՝ Երզնկայի վրայ քաւեցին, մեծ վնաս պատճառեցին և հրձգութիւն ըրին: Իշխան մը կամ պարոն մը չկար որ անոնց դէմ երթար: Երզրումի փաշան հեռու էր. մինչև որ անոր լուր տրուէր, անոնք երկիրը աւերակի կը վերածէին»:

Բարեբախտաբար, Իպրահիմ աղա (կամ պէկ) անուն սիփահի մը սակաւաթիւ (*) ձիււորներով, բայց առջևէն քշելով զիւղերուն նախիրները իրենց նախրարածներով, Երազընթաց կը քալէ ըմբոստ Քիւրտերուն դէմ:

Հունձքի եղանակն էր և հողը՝ երաշտացած ու փոշիի վերածուած: Զիւրուն և նախիրներուն հանած փոշին օդին մէջ մտայլ

(*) Տղադրին մէջ՝ «առեալ զսկաւ սկայ զօրս իւր»: Սակաւ սկայ բառերը կը կարգամ սակաւայ:

ամպի մը պէս կը բարձրանայ, Ըմբոստները, կարծելով թէ Երզրումի փաշան էր որ իր բոլոր զինուորներով իրենց դէմ եկած էր անուսարօսափի կը մատնուին:

Նոյն պահուն, ըստ Դարանաղցիի, Քիւրտերը ուրիշ արհաւիրքի մըն ալ սկանառեա կ'ըլլան: Երկինքէն ձիււորներ կ'իջնէին՝ կանանչ նիզակներ բռնած և իրենց վրայ կը յառաջանային: Այս երկրային ու երկնային միացեալ ոյժերը փախուստի կը մատնեն ըմբոստները, իսկ Իպրահիմ աղան (կամ պէկը) զանոնք հետապնդելով անխնայ կը կոտորէ, մինչև մայրամուտ: Քիչեր միայն կը յաջողին փախչիլ:

Կը պատմուի թէ, կը շարունակէ Դարանաղցի, Իպրահիմ մինակը հարիւր Քիւրտ սպաննած էր, իսկ ուրիշ սպանեալներուն թիւը մարդ չգիտցաւ (էջ 23-24):

Զսպումի այս զործողութեան առթիւ, Դարանաղցի կը պատմէ մանրալէպ մը, որ անաւասիկ.

«Եւ Իպրահիմ պէկն ընդ կոսորելն մին այլակեայ բացալուիս եւ գիսաւոր յայտալ առասպելէր, կը պատմէ Դարանաղցի, ընդդէմ Իպրահիմ պէկին եւ փչէր ի նա, ասելով՝ կայմայ կայմայ, պէն թարին տակուլեմ, աւեր. եւ փչէր եւ փրփրայր: Եւ ընդ առասպելին, եհար զգլուխն եւ ընկեց եւ զլուխն ի քաւալին գեռ այնպէս զողանչէր: Եւ արքն որ ընդ նմա՝ սեսին զիջօֆն սաւառնուղ կապեալ որպէս զօսի, յորժամ լուծին ի միջացն, սեսին լի ոսկով լցեալ: Ասաց Իպրահիմն՝ քէ աւեր թարին, չեմ իրաւ ելեր: Եւ այսպէս բարձան Ասուծով չարքն յերկր» (էջ 24):

Դարանաղցիի այս հատուածին մէջ յառաջ բերուած են քանի մը օտար բառեր, որոնց իմաստը ժամանակագրութեան հրատարակչին՝ հոգեւոյս Մեսրոպ վարդապետ (յետոյ՝ արքեպիսկոպոս եւ պատրիարք) նշանեանի բառերով «մուծ մնացած» են (տե՛ս Ներածութիւն, էջ 28):

Այս օտար բառերն են «կայմայ, կալմայ, պէն քալին սակուլեմ», որոնց իմաստին «մթութիւն»ը ա՛յլ աւելի թանձրացած է հատուածին վերջընթեր նախադասութեան («Ասաց Իպրահիմն... չեմ սխալ ելեր» սխալ կէտադրութեամբ (*):

(*) Կէտադրութիւնը կատարուած է հրատարակչին կողմէ:

Ակններն է որ հրատարակիչը ելեր բառը կարծած է ելլել բային բացասական ձևը, քանի որ ստորակէտով մը զատած է քա-
 բնը չեմէն, և «չեմ իրաւ ելեր» կարգա-
 ցած է, հասկնալով «իրաւ չեմ ելեր», ա-
 սինքն «սխալեւ եմ»: Բայց այս ընթեր-
 ցը ւածով հատուածին իմաստը իրապէս մութ
 և անհասկնալի կը մնայ: Ընդհակառակն
 կարգալով «ասաց Իպրահիմն թէ ասէր թա-
 քին չեմ, իրաւ ելեր» յտակօրէն կը հաս-
 կցուի հետեւեալը. «Իպրահիմ ըսաւ թէ
 (ապտալը) կ'ըսէր. «թաքին չեմ». իրաւ
 ելաւ», և միեւնոյն ժամանակ կը պարզուի
 թէ «կալմայ, կալմայ, պէն քալին սակու-
 լեմ» բարբառային ձև մըն է արդի թուր-
 քերէն «կե'լմէ, կե'լմէ, պէն թէքին տե-
 յի'լիմ» նախադասութեան, որ կը նշանակէ
 «մի' գար, մի' գար (այսինքն՝ իմ վրաս մի'
 յառաջանար) ես թէքին չեմ»:

Հատուածին իմաստը լիովին ըմբռնելու
 համար կը մնայ հասկնալ քեֆին բառին ի-
 մաստը:

Թեֆին, որ մէկէ աւելի նշանակութիւն-
 ներ ունի, կը նշանակէ աշտեղ «առանձին,
 մինակ» պարսկերէն՝ եկրա, ըստ Սամի պէյ
 Ֆրաշերիի Գաֆուրէս-ը քիւրֆիին: Թեֆին
 տեյիլ կ'ըսուի տունի մը համար որ ոգիներէ
 յաճախուած է և կամ մարդու մը համար
 որուն մէջ նիւնք (գերբնական ոգիներ) կը
 բնակին:

Ապտալը կ'ըսէր ուրեմն Իպրահիմին.

— Իմ վրաս մի' յարձակիր, որովհետեւ
 ես առանձին չեմ. ինձի հետ են նիւնքը. ես
 գերբնական ոյժերով զինուած մարդ մըն եմ:

Բայց Իպրահիմ կը թուի սնտախ հաւատա-
 լիքներէ զերմ մէկը եղած ըլլալ որ, առանց
 վախնալու նիւնքէն, սուրի հարուածով մը
 կը թուցնէ մօլեգին ապտալին զուխը:

Երբ Իպրահիմի հետեւորդները ապտա-
 լին մարմինը կը խուզարկեն, կը տեսնեն
 որ մէջքը գօտիի տեղ մախաղ մը կապած է
 որ սկզբորամով լիցուն է: Այն ատեն Իպ-
 րահիմ սրամտութեամբ կ'ըսէ. «Ապտալը
 կ'ըսէր թէ մինակ չէր. իրաւունք ունի ե-
 ղեր. չէ ստեր: Ահաւասիկ իր նիւնքը՝ ոս-
 կեգրամները»:

Գարանաղցի, թէև չէ ըսած, բայց
 կը թուի մասնակցած ըլլալ այս զսպողա-
 կան գործողութեան իբրև մէկը այն նախ-
 բարածներէն զոր Իպրահիմ իր սակաւաթիւ
 զինուորներուն առջեւէն վազցուցած էր
 իրենց հօտերուն հետ, յարուցուած փոշով

խարելու համար թշնամին: Բայց թէ չորեք-
 տասնամեայ Գրիգոր մասնակցած ըլլալ
 նաև կռիւներուն՝ հաւանական չի թուիր:

Ամէն պարագայի մէջ, եթէ Գարանաղցի
 սկանառես չէ եղած ապտալին սպանու-
 թեան, սկանջալուր եղած է զսպումին
 պատմութիւններուն, որոնք խորապէս աը-
 պաւորուած են իր յիշողութեան վրայ:

Ըմբոստութեան այս դէպքին մասին
 Գարանաղցիի հաղորդած տեղեկութիւնը
 մեծապէս շահեկան է իբրև առաջին յիշա-
 տակութիւնը այն ըմբոստական լայնածա-
 ւալ շարժումին, որ ԺՉ. զարուն վերջին
 տարիները ծագեցան Փոքր Ասիոյ զանազան
 մասերուն մէջ և ծանօթ է ձեւալիներու
 ապտամբութիւն անունով:

Այս փոքրիկ հատուածը մանրանկարն
 է ամբողջ շարժումին:

Ապտալ (տեղիւիչ) մը (*) կ'առաջնորդէ
 խոնարհ ու տգէտ Քիւրտ զիւղացիները,
 այսինքն թրքական տիրապետութեան են-
 թեակայ ոչ-թուրք ժողովուրդին թշուառ մէկ
 մասը կառավարութեան ներկայացուցիչին՝
 «պարոն»ին դէմ, զոր սպաննել և որուն
 տունը կողոպտել կուտայ, ապահովարար
 անոր գործած հարստահարութեանց և ա-
 պօրինութեանց վրէժը լուծելու և կողո-
 պուտով իրենց նւթական վիճակը բարւո-
 քելու համար: Քաջալերուած առաջին յա-
 ջողութեանէն, ըմբոստները կը համարձակին
 յարձակիլ Երզնկայի նման մեծ քաղաքի
 մը վրայ, և, երբ չեն յաջողիր զայն գրաւել
 և կողոպտել, զայն մասամբ կը հրկիզեն յա-
 գեցնելու համար իրենց քինախնդրութիւնը:

Այսպէս, «ձեւալիներու ապտամբու-
 թիւն» կոչուած ըմբոստութիւնները ուրիշ
 բան չեն բայց եթէ հարստահարուած ոչ-
 թուրք հասարակ ժողովուրդներուն մէկ
 մասին ընդգլուցները զինքը շահագործող
 օտար իշխանութեան դէմ, առաջնորդու-
 թեամբ կամ թեւադրութեամբ ազանդաւոր
 և մեծ մասամբ շիի կրօնաւորներու: Ուրիշ
 խօսքով, տնտեսական պատճառներու հե-
 տեւանքով ծագած ընկերային շարժումներ
 կրօնական պատրուակով:

Բարիկ ՀԱՅԿ ՊԷՐՊԷՐԵԱՆ

(*) Ապտալը այստեղ տեղիւիչ կը նշանակէ: Ապ-
 տալ բառին վրայ շատ ընդարձակ յօդուած մը ունի
 փրոֆ. Ֆուաթ Քէօփրիւլիւ Լալի էպէսիյաքը Անիի-
 լիփեխիսի առաջին և միակ պրակին մէջ: